

ԿՐՈՆԱԿԱՆ

Այլակերպութեան Տօնին առքին խոկումներ

ԿՈՉՈՒՄԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆՆ է
ՈՐ ԿԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵ ՄԱՐԴԸ

«Եւ արք երկու խօսին ընդ նման
(Մովսէս և Եղիոս)... եւ առէին
զելիցն զոր կատարելոց էր յերւ-
սալէմ» (Ղ.Ա. Թ. 30):

1. Աւետարանական պատկերին այս
պղտիկ գիծը ներշնչող է մեծավայելուչ
նկարի մը չափ. խորհրդաւոր տեսաբանի
մը հաղորդած տարտամ տպաւորութեանց
մէջ փշըանքն է ան, որուն մէջ կը չողայ,
սակայն, լոյսի յատակ ճաճանչ մը:

2. Որ ե է մարդ, որ ե է գործիչ մա-
նաւանդ, որ գաղափարի մը հետ կապած
է իր կետնքը, կամ խոէալի մը նուիրած,
պէտք է յաճախ ունենայ աղօթիքի չափ
լուրջ և ինքնամփոփ պահէր, որոնց մէջ
կարենայ անդրագառնալ իր անձին ու գոր-
ծին, իր պաշտօնին ու կոչումին վրայ,
լուսաւորուելու համար իր պարտականու-
թեան զգացումովը: Հոգեկան այդպիսի
կացութեան մը անձնատուր եղողը իր մէջ
յառաջ կը բերէ բարոյական այնպիսի պայ-
ծառութիւն մը, ուր կրնայ բռվանդակա-
պէս տեսնել ինքզինքը, իր էսութեան ա-
մենէն մթին խորքերուն մէջ. ըմբռնել իր
թերութիւնները, և գիտակցի իր պատե-
լութիւններուն և գտումներուն: Ինքնա-
մտածումի այդ բռպէն հոգիին պայծառա-
կերպութեան պահն է:

3. Այդ պահն այնքան աւելի հարա-
զատ հանգիստաւորութիւնը կ'ըլլայ հոգիին,
որքան աւելի հեռաւոր հորիդոնի մը վրայ
կը բացուի վարագոյըը. որքան աւելի, ան-
ձին զգացումէն վեր՝ ցեղին զգացումը, ան-
հատին հոգիէն վեր՝ համայնքին հոգին ե-
րիին հոն: Մեծ մարդիկը, մեծ գործիչ-
ները, իրենց ցեղին առաւելութիւններուն
աւելի կամ նուազ փառաւոր խացումներն
են: Անձի մը նկարագիրը այնքան աւելի
տոկուն կ'ըլլայ և գեղեցիկ, ո՞րքան աւելի

իր ցեղին առաքինութիւններն ու գեղեց-
կութիւններն են անոր բաղկացուցիչ տար-
րերը: Ճշմարտապէս մեծ կրնայ լինիլ ա՛յն
անձը միայն, որ, իր կոչումին վրայ մատ-
ծած պահուն, կրնայ արթնցնել իր արեսոն
մէջ նիրհող աղնուագոյն հին բնազնները.
որ կրնայ իր խղճմատանքին մէջ կենգանա-
ցած զգալ իր պատմութեան վիառաւորու-
գոյն տիպարները: — Հոգերանական այդ
օրէնքին համեմատ է որ Յիսուսի գիտակ-
ցութեան մէջ կը վերերեին և իրեն հետ կը
խօսակցին Մովսէս և Եղիա:

4. Ահա Յիսուսի յաւիտենական օրի-
նակը, որ Թարորի բարձունքէն կ'աւան-
գուի մեղի:

Մովսէս և Եղիա. — օրէնքն ու նա-
խանձախնդրութիւնը. արդարութիւնը և
համոզումին քաջութիւնը: Որպէսզի զա-
ղափարական գործիչ մը կարենայ ընթա-
նալ դէպի իր կոչումին վախճանը, պէտք
է որ ունենայ այդ երկուքէն. պէտք է որ
արդարութիւնը ուզգէ իր քայլերը, և ան-
կեղծութիւնը թոփչէք տայ իր հոգւոյն: Այդ
երկուքը ունեցող անձը միայն կրնայ իր
վրայ փայլեցնել մեծ նկարագիրներու շը-
նորնքը, որ աղնուականութիւնն է սրտին
և պայծառակերպութիւնը հոգիին. առանց
անոնց, մարդկային կեանքը կը կործնցնէ
ամէն ինչ որ գաղափարական է իր մէջ, ու
կը վերածուի անսասնական վիճակի մը:

5. Վասնդի, ինչպէս ըստուած է, օրէնքը
պարտականութեանց լոյսն է, և ո՞ր-
չափ աւելի ունենանք այդ լոյսէն, այնքան
աւելի ընդունակ կ'ըլլանք ճանչնալու և
կատարելու մեր պարտականութիւնները.
ու օրէնք մը այնքան քաղցը է ու սըր-
տաղդեցիկ, որքան աւելի բարոյական է
անիկա: Կեանքին մէջ երկու բան կայ գե-
ղեցիկ. աստեղազարդ երկինքը՝ մեր զըլ-
խում վերե, ու բարոյական օրէնքը՝ մեր
ներսիգին: Սրգարութեան սէրը բնատուր
զգացում մըն է սրտին համար. հոգիին
չիզն է ան, եթէ հնար է այսպէս ըսել:
Բայց ինչպէս առանց մարզանքի շուտով
կը խանգարուի մարզուն ջղային կաղ-
մուածքը, նոյնպէս առանց օրէնքի չու-
տով կը խամրի արդարութեան զգացումը.
ան է, օրէնքն է որ կը մտրակէ, կ'ուղղէ,


մշտական կանոնաւորութեան մէջ կը պահէ արդարութեան զգացումը : Որովհետեւ, մինչեւ արդարութեան փափաքը անձնական զգացում մըն է, օրէնքը, ապրուած փորձառութիւններու՝ զառւած և ճշգուած նկատողութիւններու արդիւնք, հանրային սկզբունք մըն է, ժամանակի և ընկերութեանց ըրջաններուն մէջէն յառաջացած, և մեծ միտքերու հաւանութեամբը կընքուած :

6. Բայց ո՞չ արդարութեան սէրը և ո՞չ օրէնքին յարգանքը պիտի չարժէն ոչինչ, եթէ բան մը՝ բարյական ուրիշ զօրութիւն մը չփոխարէք զանոնք կեանքի : Այդ զօրութիւնն է անկեղծութիւնը, համագումարին քաջութիւնը : Սրտի անվերատահ յօրդում, անիկա նախանձախնդրութիւն կը ստեղծէ հոն, ուր, առանց իրեն, լոկրաս մը պիտի մնար օրէնքը . զիմազրութեան անընկճելի ոգի մը կը կազմէ հոն, ուր, առանց իրեն, լոկրաս մը պիտի մնար արդարութիւնը . ու, առաքինութեան այլազան ձեւերուն տակ, փիլիսոփայ կ'ընէ մարզը բախտին գտժանութիւններուն դէմ, անդհատ ու անվեհեր՝ կեանքի դժուարութիւններուն մէջ, ամրակուռ և անուաճ՝ փորձութեանց մոլորեցնող սադրանքներուն առջև :

7. Մովսէս և Եղիոս . օրէնքն ու անկեղծութիւնը, արդարութիւնն ու անձնաւիրութիւնը. այդ երկուքն է որ կը խօսին Յիսուսի գիտակցութեան մէջ, յիշեցնելով իրեն երուազէմը, ուր պիտի երթար, վերջին անգամն ըլլալով : Ու անոնց լոյսովն է որ անիկա թարորի փառքին մշջէն կը տեսնէ լերան ստորոտը կեանքի դժնագակ գաւանութեանց մէջ գաւարուող մարդկութիւնը, և աւելի հեռուն՝ Պողոսթայի կախազանը : Իր ցեղին հոգիէն վըրթած դոյդ մը ճիշերն անոնք, որ իր կոչումին՝ իր փրկարար պաշտօնին գիտակցութեամբը կը լիցնեն իր սիրալ, իր պարտականութեանց զգացումը նորսդեռզ և զօրացնելով անոր մէջ : Ու իր անձին և զօրծին, իր գերին և պաշտօնին վրայ ազօթասոյզ խոկումի այդ պահուն, իր աշակերաները կը տեսնեն զինքը փառաւորուած աստուածային մեծվայելչութեամբ .

վասնզի չկայ մարդկային հոգիին մէջ զինքը ստուգապէս բարձրացնող բան մը՝ քան պարտականութեան սէրն ու կամքը, որ իր կատարելութեան կը հասցնէ, կամ, կրօնական բացատրութեամբ, կը պայծառակերպէ մարզը :

ԱԲԵՂՈՅ



ՊԱՂԵՍԻՆԻ ԱՅԼԵՒԱՅԼ ԱՆՈՒՆԵՐԸ

Այն երկիրը, ուր բնիկ հին ցեղերուն հետ խառն յաջորդաբար ապրեցան Քանաւացիները, Երայցեցիները, Յոյները, Հռոմացիցիները, Բիւզանդացիներն եւ Արաբները, գարեւու ընթացքին ունեցած է այլ և այլ անուններ որոնք ծագում առած են հոն բնակող ժողովուրդներէն ու հոն տեղի ունեցած կրօնական անցքերէն :

1. — Քանանու Երկիր կամ Քանան .

Այս է երկրին ամենէն հին անունը . ան կը կոչուի նաև Քանանցոց Երկիր : Խոկ Սուրբ Գրոց մէջ այս անունով կը ճանչցուի Յորդանանի արևմտութը տարածուած ամբողջ երկիրը : Քանան բառը կ'երեսի յեղիպատոս Թէլ-Ամարնայի մէջ զտնուած ասորակոն աղիւսներուն կամ պնակիտներուն վրայ Քինախի կամ Քինախնի ձեռվ, խոկ եղիպատական արձանագրութիւնները ունին պլ-Քա-նի-նա (= Քանան) բառը :

2. — Ամովրհացոց Երկիր .

Սուրբ Գիրքին մէջ քանի մը տեղեր (Յեսու Ի. 18, Ամովս Բ. 10) կը յիշուի Երկիր Ամովրհացոց, առնելով անունէն հին ցեղի մը, որ Խսոյցելացիներէն առաջ ըլլակած էր հոն : Նոյն անունը կը գտնուի դարձեալ Թէլ-Ամարնայի աղիւսներուն վրայ : Ամովրհացոց երկիր ըսելով առաւելապէս կը հասկցուի Պաղեստինի հիւսիսակողմին գաւառամասը :

Պաղեստին կոչուած է նաև Երկիր Քեսացոց (Եւք Գ. 17. ԻԳ. 5) հիթիթական քանի մը ցեղերու անունով, որոնք անոր հարաւը կը բնուկէին (*), բայց բաւն Քե-

(*) Ցիշել պատմութիւնը Աբբահամի, որ Մաքիլացի աղարակը գնեց Եփրոն Քեստացիէն :